

Ա Ի Ռ Ա, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ա. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1927 - ՄԱՐՏ

Թիվ 3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵԾԳԱԼՔԻ ԿՐՈՎԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՄԵԾ Խ ՊԱՀՔ:

Ողջո՞յն Մեծպահքին

Գիտակցութեամբ և երկիւզածութեամբ ողջունենք Մեծպահքը. վասն զի ժումկարութեան և սրբութեան հրաւեր մըն է այդ մեզ համար. Այս առամով. կարելի է բան, Մեծպահքը աօնն է ժումկարութեան, առաքինութիւններուն և քաջութիւններուն ամէնէն կենսականին. Ողջունենք այս աօնը գիտակցութեամբ և երկիւզածութեամբ, որովհետեւ Մեծպահքը, նոյն իսկ իր կը բունական նշանակութեամբ հիմնուած է կեանքի արժեքներուն պայծառ գիտակցութեան և երկիւզած հաւատքի մը պարզութեան վրայ:

Մեծպահքը մեզի կը բերէ ո՞չ թէ ուտելիքներու և խմելիքներու դաժան ճաշոց մը, մեր փափկացած և աղասի ճաշակները խանգարելու համար, Մեծպահքը մեզի կը բերէ ո՞չ թէ սպազաի ախուր երգեր և Մեղայներու ծանսրուկիս բանաձեներ, յօրինուած մեզի ծանօթ ու անծանօթ մեղքերու մեծ ցանկէն, վրդովելու համար մեր անձնական ազատութեան անդուսպ ձկառութեարը,—ո՞չ. Մեծպահքը մեզի կը բերէ ժումկարութեան պատգամը. վասն զի կեանքի կոխուր, կեանքի կոխուին սխալ ըմբռնումը և կիրարկումը վնասներ հասուցած է մեր կենցաղին պարզութեան, և մենք ժումկու չենք եղած մեր խորհուրդներուն մէջ, մեր խօսքերուն մէջ, մեր գործերուն մէջ, մեր իրարու հետունեցած ընկերային յարաւերութիւններուն մէջ, մեր ներքին կեանքի անտեսութեան մէջ, մեր կերածներուն ու խմանչերուն որակին ու քանակին մէջ. մէկ խօսքով՝ վտանգուած է մեր մարմնի և հոգիի առողջութիւնը և հեռացած ենք անդգալարար մեր Աստում մէն:

Ֆիզիքապէս հիւանդներ, — առհասարակ անժուժկալութեան հեռեւանքներով հիւանդներ —, սիրայօժար կ'ենթարկուին բժշկական դարմաններու, պահեցողութիւններու և այլեալ պատուերներու, որչափ ալ խիստ եւ երկարատև եղած ըլլան ատոնիք, և ո՞չ միայն կ'ենթարկուին՝ այլ նաև բժշկի և գեղադորձի կուտան ինչ որ ունին, հերիք է որ վերահաստատուի իրենց առողջութիւնը.

Մինչ ժումկարութիւնը ինքնին կանոն մըն է մարդիկը իրենց կեանքին բոլոր ակողութեան մէջ պահելու յափաւոր, հետեարար՝ կորովի, առողջ, և ընդունակ կեանքի կոխուին յաղթական ելնելու:

Մեծպահքը, իր պատմական ու աւանդական կարգուկանոնով, իրուեւ կրօնական և հիեղեցական հաստատութիւնն, միանդամայն ընկերային ամէնէն կենսական խնդրի մը լուծումն է, որուն պէտք անին մարդիկ:

Ուր է և ի՞նչ է մարդոց անձնական ու քաղաքացիական ազատութեան սահմանը: Ստորդիւ մարդը ազատ է, զոր օրինակ, իր ուղածներն ընելու իր անձին և ուրիշներուն հանդէպ, մարդը ազատ է նոյն իսկ իր սննդառութեան գործին մէջ՝ իր ուղածին պէս վարուելու, ապա թէ ոչ պարտաւոր է յարդել իր մարմին պահպանութեան օրէնքները: Այս և ասոր հետ կապ ունեցող բոլոր հարցեր ու խնդիրներ՝ մեզ ուզգակի կը բերեն ու կը մօտեցնեն Մեծպահքին, որ շեշտենք անդամ մըն ալ, կարգադրութիւն մըն է դիտակցութեան վրայ հիմնուած, զոր պէտք է յարդել կրօնական երկիւղածութեամբ: Վասն զի կը բօնքին պարզադոյն սահմանն է ինքնաճանաչութիւն: Մարդ որքան լաւ ճանչնայ ինքլները, այնքան դիւրին կը ծանօթանայ Աստուծոյ:

Մարդիկ ազատ չեն իրենց ուզած կերպով վարուելու իրենց մարմինն և հոգիին հետ Երբ զիտակցութեան վրայ չէ՝ հիմնուած այդ վարժունքը, մարմինը կը լուծէ իր վրէժը անդիտակցութենէն: Եւ ահա այդ սոսկալի վրէժին հետեւանքներն են մարդոց ախտաւոր վիճակը, անհանդստութեան ու հիւանդութեան այլազան երեսոյթներով:

Ս Տ Ա Մ Ո Ք Ս Ի Ն Դ Ե Բ Բ

Պէտք է խոստովանիլ որ մարդիկ այսօր շատ աւելի ծանօթ են իրենց մարմինի կազմին և յօրինուած քին քան իրենց նախահայրերը: Բայց ասիկա չի նշանակեր թէ մարդիկ այսօր շատ աւելի առողջ, և շատ աւելի առաքինի են քան նախնիքը, Ընդհակառակին իրողութիւնը ոա՛ է որ մարդիկ այսօր իրենց բան դիտնալու յաւակնութիւններով շատ աւելի զեղծումներ կը գործեն իրենց ֆիզիքական կեանքին մէջ քան թէ հիները, և այդ յաւակնութիւններն են որ կը խամարեն ֆիզիքական կեանքին պայմաններն ու օրէնքները, և հետեւաբար մարդուն կրօնական ու հոգեսոր կարողութիւնները:

Դիտենք միայն մեր ստամոքսը:


Խճողուած ստամոքս մը կ'ազդէ բոլոր ջղային դրութեան վրայ: Կը մռայէ մտքի պայծաւութիւնը և կ'աւրէ սրտի սրբութիւնը: Ստամոքսի ճնշումներուն տակ զրգառուած ջղային դրութիւն մը լեցուած է վտանգով մը, որ վերջապէս կը պայմի մարդուն ներսը մահացու մեղքերով:

Մարդկութեան մէջ սակայն հոսանք մը կայ որ կը վարդապետէ, իկ'ր, ա'րք, ուրախ լիւր, և կը շեշտէ: ա'յս է այս աշխարհին նպատակը, Ընդհակառակին Աւետարանը կ'ըսէ: Մարդ միայն հացով չ'որ կ'ապրի: անոր հոգին ալ պէտք ունի սնունդի մը, որ Աստուծոյ խօսքն է:

Միայն ուտերու եւ խմելու աշխատով ստամոքսներ՝ կեդրոններն են մարդոց բոլոր ֆիզիքական և հոգեկան գժարախութիւններուն:

Լաւ մարտով և թեթե սոտմոքօր իւրաքանչիւր անձին առողջութեան ու առուգութեան համար զօրութեան ալրիւր մըն է, ելեքարական ուժտունի մը (Power House) պէս, որ կ'արտադրէ զօրութիւն, շարժում, լոյս և կեանի:

Նախնի հայրերէն մէկը սա պարզ եւ ճիշդ սահմանը տուած է պահ-



քին. «Պահքն է մաքուր սիրտը», Արդ՝ մաքուր կամ սուրբ սիրտ մը կարելի չէ որ հաշտուի անյագ, խճողուած, հիւանդ ստամոքսի մը հետ, Այս է պատճառը որ շատակերութիւն և որկրամոլութիւնն ծանր մեղքերու շարքը դրուած են:

Փրկիչը երանեց մաքուր սիրտերը, վասն զի անոնք Են որ պիտի տեսնեն զԱստուած (Մատ. Ե. 8.).

Մեծպահքը, ինչպէս նաև բոլոր պահքերը առ հասարակ՝ դիտութեամբ, փորձառութեամբ և հաւատքով կարգադրուած չափաւորումներն են մարմին աւելորդ եւ վիսասակար ցանկութիւններուն. Այդ չափաւորումներն են որ կը պաշտպանեն հոգիին իրաւոնքները և կը զօրացնեն դայն. որովհետեւ Ոզի առաւել է յան զիերակուր (Դիմ. Ժ. 23).

Հատ մը ախտեր ու խօժութիւններ կրնան դարմանուիլ գեղով. բայց կան այնպիսի հիւանդութիւններ, որոնց միակ դարմանն է սնունդ առնելու և ապրելու մասնաւոր կերպ մը (diet), զոր կ'որոշէ բժիշկը. Ասիկա դիտական ու առողջապահական Մեծպահք մըն է հիւանդին ձկտումներուն ու ցանկութիւններուն դէմ:

Բիսուս Քրիստոս շատ մը հիւանդութիւններ ու ախտեր բուժեց հաւատքի ուժով. Բայց կարդ մը հիւանդութեանց համար ալ ըստաւ, այս ախտականները պահօֆ եւ աղօթիւ միայն կրնան բժշկուիլ, եւ Մեծպահքը չըջան մըն է պահքի և աղօթքի. Ռուհմն, երբ Եկեղեցին մերթ ընդ մերթ կ'ազդարարէ ժողովրդին թէ, շատ մին ուժեր, ամեն բան մին ուժեր, անիսիր մին ուժեր, այլ կեր այս ու այն բաները, ժոհմակալ եղիր, պահեցողութիւն ըրէ, ծոմ բռնէ, աղօթէ, ճանչցիք հոգիիի իրաւոնքները, — իր մատը ու զջակի կը գնէ մեր մարմին տկարութիւններուն եւ մեր հոգիի վէրբերուն վրայ:

ՄԵԾՊԱՀՔԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՌԻԹԻՒՆԻ

Մեծպահքը հաւատացեալներուն համար հիւանդի շրջան մըն է խօժինելու իրենց մարմին և հոգիի արժէքներուն վրայ:

Մանր, խճողուած ստամոքսներ չեն թողաւր որ խորհուրդը գործէ ներսու ժուժկալութեան և պահնեցողութեան վաղեմի հերօսներ՝ շատակերները կը նմանցըննեն զիշակեր անդզներու, որոնք լեցուն քարճիկով չեն կրնար սուրալ օդին մէջ և ճախրել, թեթև ու առողջ ստամոքս մը կ'երաշխաւորէ խորհուրդի և խոյմանքի կեանքը, Ամէնքս ալ, պէտք է արիարար խոստովանիլ ասիկա, կը տառապինք մարմային ու հոգեկան անհանդստութիւններէն, Մեր չափաղանցութիւնները մեր կենցաղի ներքին ու այտաքին կալուածներուն մէջ՝ անհերքելի իրողութիւններ են. Խոյնչափ դառն իրականութիւններ են մեր զանցառութիւնները, մեր տղիտութիւնները, մեր յաւակնութիւնները՝ մեր փիղիքական կեանքի պահպանումին օրէնքներուն հանգէալ:

Մեծպահքը կը հնչեցնէ վտանգին զանգը, Պէտք չէ այլայլի և կորուցնել պաղարիւնը, Խնդիրը կը գտանայ ինքինքը կառավարելուն շուրջ, Անոնք որ չեն ուզեր լսել վտանգի դանդը, չեն գիտեր թէ ինչպիսի ահուելի կործանումներ անդի կ'ունենան իրենց ներսը, եւ այդ կործանումներու մէջ է ամէնէն աղնուականն ու ամէնէն թանկազինը. — Կործանումը մեր նկարագիրին կրօնականութեան,

Բնչ կ'արժէնք առանց մեր նկարագրին կրօնականութեան, Առ է մեր

բոլոր արժեքը, և մենք կը կործանենք զայն՝ չարաչար դործածելով մեր անձնական ազատութիւնը և գէշ գնահատելով այն միջոցները, որոնք հաստատուած են վճիռ դիտակցութեան մը և անտարկելի փորձառութեան մը օրէնքներուն վրայ:

Կը ծիծաղինք պահքերու վրայ. մեր ծիծաղը սակայն մեր կործանումն է, կ'արհամարհնենք գիտակցութեան և փորձառութեան փաստերը, եւ սակայն մեր արհամարհնանքը մեր փճացումն է ինքնին. Չենք կրնար իշխել մեր կիրքերուն, որ մեր տկարութիւններն են. չենք կրնար կառավարել մեր ըստամոքը, որ կեզրոնն է մեր գերախառութեան ու երջանկութեան միանդ ամայն: Կրօնական լեզուսվ մելլիք են ասոնք, և այս մելլիքուն մէջ կան այնպիսինք որոնք խողութիւն չունին՝ Ա. Հազիին գէմ գործուած մեղքերուն պէս:

Առասպելներ չեն կեանքն ու կենցազը առաքինիներուն. Բանգագուշանքներ չեն սակաւագէտներուն ճգունքը, որով այս կրքան և զազան մարմինի մէջ հոգիին իրաւունքները փայլեցնելու համար կը կռուին իրենց եսին հետ: Մեր Փրկչին քառասորեա ծոմապահութիւնը հոյակասդ յաղթութիւն մըն էր Փորձիչին հրապարներուն վրայ:

Բայց ո՛քափ քրիստոնեաներ կան որ կ'ուրանան իրենց հաւատքը կեանքի փորձութիւններուն մէջ, և պատառ մը հաց առելի թխմելու համար իրենց ըերանք՝ կը ծախեն իրենց նկարագիրը:

Մարդիկ որ չեն կրնար յազմել իրենց չիզերուն և կիրքերուն, և կ'ելլեն ծանր պատասխանատրութիւններ կ'ստանձնեն, մարդիկ որ չեն կըրնար կառավարել իրենց ստամոքը, և կը ձգտին մեծ մեծ գործեր կառավարելու, այսպիսիներ կը թաւալին անքաւելի մեղքերու մէջ: Մեծպահիկ պիտի բուժէր մարդոց այս ախտաւորութիւնը:

Եթէ բուն կրօնքը Աստուծոյ հետ հազարդակցութիւնն է, և եթէ զԱստուած տեսնելու պայմանն է սուրբ սիրա մը, այն ատեն մարդ պէտք է արտաքէ իրմէ սիրու ապականող թօնները, և մարմին անժունութիւններ և բոլոր զափազանցութիւններ, բոլոր անժունութիւններ և բոլոր զեղծումներ են որ կ'անորբացնեն սիրու իրենց թոյներով:

Մեծ ու փոքր պահքեր վճիռ մարդին և սուրբ սրբին պահապաններն են, և նո՞ւ է կրօնական նշանակութիւնն Մեծպահիկն ու բոլոր պահքերուն, և եթէ կ'ուզէք, նաեւ գործնական նշանակութիւնը:

Այս խորհրդածութիւնները կը ներկայացնենք Սիոնի ընթերցողներուն հանդարա և խորունկ ուշագրութեան:

Հայաստանեացց Եկեղեցին Մեծպահի յաստոկ իր պաշտամունքներուն ծանրութեամբ և ներշնչու մերով կ'արթնցնէ թմրած ու անտարբեր էութիւնները:

Կ'արժէ օգտուիլ այս բարեպատեհ առիթմէն. պէտք է որ հաւատացեալ մարդը ինքնաքննութեան մը ենթարկէ իր անձը այս քառասորեայ խորհրդաւոր օրերուն, ար ևսայի իր մարդարեւութեան առաք չանչով կը լիցնէ եկեղեցին, որ Պօղոս իր խաչանուէր սրբին յորդութիւններով նոր կեանք մը կը ներշնչ մեղքի տառապահքներուն տակ ձեշտածներուն, որ Աւետարանը խաղաղութեան լոյսն ու յոյսը կը հեզու արտաւէ հոգիներու մէջ, և ապաշխարութեան սազմոսներն ու շարականները յուզումի հոսանքներ կ'անցընեն երակներէդ, և կ'զառ թէ թօթափած եռ մարդինիկ թմրիրը, մաքրուած է սիրու:

Աղջոյն Մեծպահքին. սրտագին ողջունենք յառէկալութեան Տօնը Հայաստանեացց Եկեղեցիին մէջ: